

ԼԵՈՒՐՍԻՒ

ՎԵՐՁԻՆ ԵՐԿ ՍԱՍՈՅԻ

Իսաղաղ զիշեր, և անօթեան ճառագայթ

Մշտնոյ լուսինն, ու զուն՝ օրուան սուրհանդակ՝
Որ անտառին մէջն լըռիկ՝ կը ծագս
Ժայռին վըրայ, ո՛հ, սրճան քաղցր ու սիրուն
Էր ձեր տեսիլն, երբ անձնօթ էին ինձ
Ճակատագիրն ու կատաղիք. չի ժուպիր
Արդէն ջընթուշ տեսիլն՝ անյայտ անկերուն.
Ա՛յն ասան ձեզ կը վառէ ինչից անսովոր,
Երբոր վըճիտ ջինջ կթիրին ու սարսուռն
Դաշտերուն մէջ կը պտտուցի չոփերուն
Փռչեթաւալ կռակն, ու կառքը երբոր,
Որժըզի ծանրը կառքը մեր զըլխուն վրայ
Մտընկելով՝ կը ճեղքէ օդն աղամուզը.
Մենք կը սիրենք անզընդախոր ձերերու
Եւ ժայռերու մէջ՝ մըրբկապատ ի լեւզ գաւ,
Ու՞ լա՛յն փախուտան չհապարտըր Հօտերուն,
կամ շառաչելնն ու յաղթ կազուցցը շուրին
Խորայտասակ գետի մ'ափին զէմ խառուտ:

Աստուածային երկինք, չըքնող է լօզիկը,
Ու զուն չըքնող ետ, ո՛վ երկիր ջօզաթուրմ,
Աւա՛ղ, անհուն այդ գնդէն շէք ու ժպի՛ր
Քախան եղկելի Սափոյին ոչ մի բաժին
Չըճանցցին, Պերձ պետութեանցը, ո՛վ ընութին,
Հեպտասակ՝ չնրբ ծանրասալստակ և ըստըր,
Եւ անարգուած տարիւտի՛ զուր կը յառեմ
Սիրտս ու բիւրեւս ազերասրկու՝ շնաշխարհիկ
Գեղեցկութեանցը, ինձի բընաւ, չեն ժուպիր
Լուսացընցող ափն ու զուննն եթերին
Մայրակարմիրն Աշուուշ. զիս լ'ոչղունըր
Երփնանըկար թըռչուններու երգն, ոչ ալ
Փեկններու շըրշինն, և ուր վայրաճակ
Ուրիններու չօփանայն տակ կը պարզէ
Ականակիտ վըտակ մ' իր ծոցը վըճիտ,
Մանուածաւալ իր ալեակները՝ խոճո՛ս

1. Արուեսակ,
 2. Մենք կը սիրենք լա՛յն, ջիրուցան փախուտը, եւն:
 3. Երամուշ գնդեցիկ զէմերուն շնորհց իշխել յաւեթօրէն մարդը վրայ:
 4. Մարմինը:
 5. Եւ պիտի ուղղէ անդութ սիւսը ճակատագրին, որ չէ տուած Սափոյի գեղեցկութիւն:
 6. Փառն, օրուն սիրաւարտան էր:
 7. Կ'ակնարկէ երջանկութեանը լի այն անօթը՝ զոր Հումերու Արամազդի տան մէջ կը գնէ.
- Զի անի առ սեանս Արամազդայ կըրկին ձեզեւ կան կարաց
- Տերօցն զոր բաշէն, մինըն չարիաց, միւսըն բարիաց, եւ:

Հմտ. Իրիւկ. ԻԳ. 523:

Իմ լուզըծուն ոտքս Ի բաց կը քնցէ,
Ու կը փախի կ'իրթայ Գիբրէն Հոտանոյշ,
Ինչ յանցանք, ո՛ր ոճեր այնքան երհուռուտ
Զին չըքնած պըզձնց որ այդքան խոթ'ս
Դեմքով ինձի կը նային բախան ու երկինք,
Ինչ բանի մէջ մեղանկեցի՛ զեւ փորթիկ՝
Երբ կեանքն անգէտ է յանցանքի, որ ապա
Առանց ծաղիկ՝ մանկութեան, զուրի և զեղէ
Կեանքիս երկաթ թինն անդոք Պարկային
Իւրն վըրայ փաթթընցաւ: Անըզոյշ
Խօսքեր շըրթները կ'արտաբերեն. կը վարէ
Ճակատագրին ղեկերը կամք մը ծածուկ.
Խորհրդաւոր ամէն ինչ՝ մեր վիշտէն զատ,
Զարմ անհէրունչ, ճընանք լացի, ու պատճառն
Ատուածներուն զիրկն, Ո՛վ յայտեր, պատարանքիս
Կանաչանգից տարներու Գէմքերուն,
Չըքնաղագն՝ ղէմքերուն՝ Հայրը՝ շնորհց
Յաճեալան իշխանութիւնն ազգերուն.
Եւ ոչ սրբ թախիբգախ ձեռնարկներն,
Ոչ բազմալըր ըննար, ոչ երգ քաղցրանալազ
Չեն ասր տըզի մարմնոյ մէջ փայլ Հանձարին.
Պիտի մեռնիք: Անարժան ջօզն՝ ըզգանած
Պիտ՝ Հոյքն մերկ ապաւինի Պրտուտին,
Եւ պիտ՝ ուղղէ բախտիտու կոյր բաշխողին
Սըխան անգութ՝, Եւ զու՞՞ օրուն յանկուցին
Զիս՝ զո՛ր՝ երկայն սէր և Հաւատք անկեղծիկ
Եւ անողոք տոխփներու Հորձքն առախր,
Ապրէ՛, ապրէ՛ բարբառակի, բարբառատ
Ե՛մ՝ ապրեցաւ երկի մէջ ան որ ծընաւ
Մահկանացու. Զիս չըջօղց Արամազդ՝
Մտուշաճմ չիւթո՞նն ազակ քարտին.
Յօրձէ Հեռէ ջընդցան իմ մանկութեան
Սին պատարանցներն ու երազ, Կա՛յն առաջին
Կը թըռչին մեր կեանքին օրերը զըսաթ,
Կը սըպըրդին ապա ջուրի ու ձերոյթ
Եւ աստուցիկ մահուան ըստուրն՝: Աստիկ
Յուսացուած այնքան պտակներէն և անուշ
Յընտրըններն ինձ կը մշնայ Տարատուն,
Ու կը դանոյս սրբ Հանձարը ասր
Ու կողպտաւ Աստուածուհայն տնտարան՝,
Եւ լուռ ափին՝¹⁰ ու խաւարուտ զիշերին՝¹¹,

Թըզմ. Հ. Ա. ԴԱՅԻՆԵՆ

8. Այս սուրբը թարգմանութիւն են Վիրքիլի.
- Վայելուչ աւարք տիոց չէք մահաբուաց փախչին վազվազ.
- Բզկրի գան մշտանն ջուց և ձերոյթ ձանրաթախի՛ն,
Եւ ասմանց և իխտ մահուն յաճըջտակէ անըթութիւն:
- Մշակ. Գ. 68-70:
9. Հնկատէ կամ Պերսիփոնէ, կին Պրտուտի գոթեթի աստուածին, Հին ասան զոնքի մուսըը Տննարտ զըլխուն մօտ կը զնէին (այսօր զլուիս Մատարան): Վիրքիլ. Եւ Ի կիրճըն Տննարանս յանդընդարտոր զրուշըր մահու:
- Մշակ. Գ. 464:
10. Գոծոխայն գետերուն:
11. Գոծոթի խաւարակուտ աղամուզղին: